

1843 ԲԱԶՄԱՎԵՊ 1914



ԳՐԱԿԱՆ

ԴՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՈՒ ՐՈՒԱԳԻԾ

1850-1910

Պէտքաշալեանէն և Բաֆֆիէն վերջը կը մոռցուէր թնարերգական բանաստեղծութիւնը և ըոմանդիկ վիպասանութիւնը. թէ՛ Ռուսաստան և թէ՛ Թուրքիա մեր զրագէտ նոր սերունդը կը կրէր իրապաշտ զրականութեան ուժքին տպաւորութիւնը:

Ռուսահայերը ցոյց կու տան վիպասան թատերագիր ՇիրպԱնջԱղիչն (1858 ձն. Շամախի): Բարձրագոյն կրթութիւն մը չէ առած, ինքնօգնութեան կը պարտի իր զրական գործունէութիւնը. 1878էն սկսեալ կը զիէ. աշխատութիւններն են իրական կեանցէն ընդօրինակուած վիպասանութիւններ և թատերազրութիւններ. առաջին շարքին կը պատկանին «Արամիկի», «Արամիստր», «Զօր յուսեր», «Կրակ», «Նամուս», «Ցաւագարը», «Քառո», իսկ երկրորդ շարքի աշխատութիւններն են «Արմենութիւն», «Աշերաների վրայ», «Եղիշինե», «Էշխանունին», «Ամենը իրաւունքը», «Կրծանուածը», «Պատու համար»: Իր առաջին զրութեամբ կարդացուեցաւ է «Հրդիկ նաւահակերում», իսկ զլուխ գործոցը կը համարուի «Քառո» ընդարձակ վէպը: Իր նախկին շրջանի զրութիւնները կրած են Պայրոնի և Կէօթէի զգայուն գուրգուրանցը. յետոյ սիրած է Պալզազը. «Արմենունին» զրած

ատեն արդէն իսկ միրանսա գտնուելով, կը կրէր գրական նոր հոսանքի տպաւորութիւնը:

Նիրվանզագէ ներքին կեանքի հաւատարիմ նկարագրողն է:

ԳՐԻԳՈՐ ԱՐՄԵՐՈՒԽԻՆ կը հրատարակէր «Մշակ»ը 1872ին. Բաֆ-ֆիէն սկսեալ կարգ մը ոռւսահայ նոր ուժեր հոն երևան իրենց ամենէն կորովի գրական գործերով. Նիրվանզագէ հոն երևացած է Բագուի կեան-քէն նկարագրութիւններովը: Նոյնինքն խմբագրապետն Գրիգոր Արծրունի ուսանողական կեանքին նկարագրութիւնն կ'ընէր երկու վէպերով «Այս-տեղ և Այստեղ» (1878) և «Էվելին» (1891): Նոյն երկու վէպերուն մէջ դարձեալ կը ճնչէին խմբագրին խիզախ առաջնորդող քարոզները: Կը յու-զէր ուսանողներու գործունէութեան խնդիրը, կը նկարագրէր կիներու յառաջադիմութիւնը ընկերական աշխատութեանց մէջ: Իր վիպասանու-թիւնը գաղափարական գեղեցկութեամբ կ'ապրի: Արծրունին թերթին մէջ յաջորդարար ուրիշ նոր գրողներ իրենց վիպասանական շնորհը կը յայտնէին. Ա. ՔԱԼԱՆԹԱԼԻ բեղմնաւոր գրչով կը գրէր «Մանրաներ-կարենէրը» որոնք յետոյ ստուար հատորի մէջ կ'ամբարուէին: Երգիծող էր, կը շօշափէր հայ կեանքին կենսական և գրական հարցերը. իսկ «Կեանքի գծեր» հատորովը վիպական այն ճիւղը կը մշակէր՝ ուր պաշտ-պանուած է հայ գիւղացին հարցը և նկարագրուած են հարստահարութիւն-ները:

Աւելի բեղմնաւոր գրիչ մը՝ միշտ ծանօթ կը մնար «Մշակ»ի մէջ՝ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱԽԱՔԵԼԵԱՆ որ տոկուն գրչի յատկութիւնը ցոյց տուած է իր երիտասարդութեան օրերէն: Գ. Արծրունին կը պարտի իր զար-զացումը: Իր փոքր վէպերուն մէջ առաջնորդող հրապարակախօսի ձայնը կը լսեցնէ: Իր «Ջնուղ Քուշան»ը բոմանդիկ ոճովը խանդու և գեղեցիկ գրուած մ'է:

ԱՅՍ - ԱՌԱԳԽԵԼ ԲԱՑԱԽԱՆԵԱՆ (Ճն. Շուշի 1860). «Մշակին» մէջ կը հրատարակէ իր ամենէն գեղեցիկ նորավէպերը, պատկերները և ըն-դարձակ վէպը «Մէկիքի աղյիկը». սա կատարեալ բոմանդիկ ոճով գրուած է, «կայծեր»ու տպաւորութիւնը յայտնի է հոն: «Մուրճ»ի մէջ հրատա-րակած է շարք մը վիպասանութիւններ՝ Բագուի կեանքին առնուած. ցոյց կու սար ձգտում մը իրապաշտ վիպագրութեան: Նկարագրութիւնները յաջող են, կը յուզէ. Կորովի է առաջնորդող գրութեանց մէջ: Նոյն իսկ պատմական «Մ. Մերովի», «Յովի. Ալյեսու. Արդրուեան», «Մ. Նազարեան», «Գ. Արծրունի», «Հայ տպագրութեան պատմութիւն» հատոր-ներուն մէջ ցոյց է տուած գրական համակրելի ոճ մը:

Նոր յեղաշրջում մը կը բերէր Վ.ԲՈՂԱՆԵԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ (Ճն. Վան 1866ին), զաղափարական էր այդ յեղաշրջումը. իր նախորդ վարպետ-ներուն տպաւորութեան տակ գրած է փոքր պատկերները. սակայն սկսնակ օրերուն՝ բոմանդիկ գրականութեան մէջ առանց երկար թա-փառումի՝ կ'ընդգրկէ նիցէի և Պեօրնսօնի գաղափարական նոր ցա-րողները. կարող եմ լսել որ իր վիպասանական պատկերները՝ մեր ամէն պարքերական թերթերու մէջ կը գտնուին: 1883էն սկսեալ կը գրէ. ունի զմայէի բեղմնաւորութիւն գրական արտադրութեանց մէջ: Ինցն իր գրչով կը պատկերէ Հայաստանի ժողովուրդի զրկանքի և հա-լածանցներու կեանքը: Հրատարակութիւններն են «Պատկերներ բրա-

հայերի կեսերից», «Ելեխէրի», «Անպանգ», «Հայի թէգ», «Կոյրեր», «Պատկերներ զիւղից», «Հոդի աշխատաբարներ», «Ծմբառականիքեր», վերջերս «Ակատամարտ»ի մէջ լոյս տեսաւ իր ընդարձակ թէրթօնը՝ «Յորձանք» վերնագրով։ Եւ տակաւին կը գրէ։ Հրատարակած է նաև «Պատմութիւն հայոց գրականութեան» գիրքը։ Կ'երազէ ստեղծել մարդուն մէջ ընդլացում մը հին, զառամած, ստրկացած հոգերանութեան դէմ։ Քիչ անգամ չափազանց իրապաշտութեան դիմելով՝ վէպին լոյսը ինքն իր ծեռցով է մարած։ առնասարակ խանդուտ, վառվուն գոյներով կը զանգէ իր նկարչագեղ պատկերներ։



Ա. Ահարոնեան

«Մշակի» մէջ յայտնուած է նաև Ալեքսի Աշմինեան (ծն. իգ. դիւ 1866ին)։ Շատ շուտ ուշագրաւ եղած է իր զգայացունց փոքրիկ վէպերով։ Իր աշխատութիւնները ամենէն աւելի լոյս տեսան «Մուրճ» հանդէսին մէջ։ Գնահատուցաւ իր վիպազրողի ընդունակութիւնը։ Վիպական հրատարակութիւններն են՝ «Ազատութեան ժամապարհին», «Անդունիքը», «Արագը», «Մրգի սուրբը», «Հուտրիւեր», «Խեղձերը», «Կեաների վէպը», «Պատկերներ», իսկ թատերագիրութիւններն են՝ «Արցաների հովիսը», «Ալի քաջութը»։ Ուղերութիւններն ալ նկարագրած է գունագեղ տպաւորութիւններով։ Սկսակ օրերուն մէջ՝ յայտնի է Բաֆֆիի ազգեցութիւնը։ յետոյ բոլորովին կը հեռանայ անկէ, երոպական խորհրդապաշտ գրականութիւնը խորապէս կը տիրապետէ անոր վրայ։ Սրանչելի է իր պատկերներուն իրականութիւնը։ Ընդհանրապէս չափազանց մելամաղձու տպաւորութիւն մ'ունին իր գրութիւնները։

Հայութեան արցունքներուն շատրուանն է: իր մէջ զեղարուեստի ըմբռընումը պայծառ է, ոճը բիւրեղացած:

Նկարագրութեանց մէջ կրած է վլատիմիր Քորօլէնքօյի ազդեցութիւնը:

\* \* \*

Ծուսահայերը Գամառութիպայէն և Սմբատ Շահազիզէն վերջը՝ ունեցան բազմաթիւ բանաստեղծներ: Հին ազգասիրական և քնարերգական բերթուածներէն վերջը՝ կը սպասուէր զրական արուեստով յեղաշրջուած բանաստեղծութիւն մը: սակայն ճշմարիտը ըսելով՝ բաղդատմար վիպազրութեան, բերթողականը այնքան զգալի յեղաշրջում մը ցոյց չի տուաւ. հին ձեւ, հին զաղափարներ, հին հոգերանութիւնը զգալի մնացին: Արուեստի կատարելութիւնը սիրուեցաւ չափով մը: Հին բանաստեղծներուն շարունակութիւնն է ՅՈՎՃԱՆՆԵՍՅՈՎՃԱՆՆԻՒՄ (Ճն. Վլադարշապատ 1864): Մարուր քնարերգութիւն մը ցոյց կու տայ և գաղափարներու պայծառութիւն: Երեակայութիւնը իրեն օգնութեան չի հասնիր: Բանաստեղծութիւնները ստուար հատորով լոյս տեսան 1908ին: Ոճը բոլորովին ժողովրդական: Շահազիզի յաջորդութիւնն է ինքն իր քնարերգու բերթուածներով:

Դազարոս Աղյայեանցի բանաստեղծութեան յաջորդութիւն կը համարիմ ՅՈՎՃԱՆՆԵՍՅՈՎՃԱՆՆԻ (Ճն. Լոսի 1869ին) քնարերգութիւնը: Նահապետական անոյշ և զրաւիչ ոճ մ'ունի. աւելի զեղարուեստական, աւելի կատարելազործուած: Իր լիակատար քնարերգութիւնները հրատարակուած են 1903 և 1908ին: Փափուկ անկեղծութիւն մը, զմայւելի քաղցրութիւն մը հազած է իր քնարին հոգին:

Այս շարքին մէջ կը մնայ բանաստեղծ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏՏՈՒԹԵԱՆ (Ճն. 1870ին Զաքաթալա), դիւրութեամբ կ'արտադրէ, ստեղծականութիւնը ուշադրութեան առած չէ:

Գուրգուրալի, զգայուն յուզումներ կան իր քնարերգութեան մէջ: Մերթ նաև անոյշ երգիծող մըն է եղած: Իր բանաստեղծութիւնները ամփոփուած են երեք հատորներու մէջ: Եւ առանձին հատորի մը մէջ ամփոփած է Տուրգենևի և Պուշկինի ամենէն սիրուն բանաստեղծութեանց ներդաշնակ թարգմանութիւնները: Ինքը սակայն կ'ապրի հոգեկան յուզումներուն թարգման քնարերգութիւններով:

Երուպայի ըմբուս և մելամաղձու վարպետներու տիրանոյշ ներկայացուցիչը Կ'ըլլայ ԱԽԵՏԻՓ ԽՍԱՀԱԿԻԵԱՆ (Ճն. Ալեքսանդրապոլ 1875ին): Ալրծակ պատկերներուն մէջ հրապուրիչ է արևելեան վասվառ երանգներով: Ուշագրաւ է իր «Երգեր ու վերքեր» բանաստեղծութեամբ: Տիհեղերական լուսութեան մէջ վեհաշուր հնչականութիւն մ'ունի. իր քնարերգութիւնը: Աշուպային ստեղծական կոյս բանաստեղծութեան կը զգեցնէ զրական պերճութիւն, ուր յայտնի կ'ըլլայ իր արուեստին և ճաշակին փափկութիւնը:

Կեանքը կը հեգնէ ու կ'անիծէ ազնուական յուզումներով:

\* \* \*

Թուրքահայ քնարերգութիւնը Պէշկիթաշլեանէն վերջը՝ սրտաճմլիկ յուղումներով փոխանցուած է Գետրու Դմիտրևին (1852-1872): Վարպետներուն (Ալիշան, Պէշկիթաշլեան, որոնց վրայ կը սցանչանար անի), արուեստին մէջ յեղաշրջում մը չէր մոտցներ. անոնց տաղաչափութեան մէջ սահմանափակուած փափուկ և ազնուական թախիծով կ'երգէր սէրը հնայցոտ տպաւորութեամբ: Երկար ատեն յաջորդաբար՝ դասարաններէն նոր զուրս ելլող պատանեկութեան պաշտումի առարկան եղաւ: Գուրեանի ճեռուողութեամբ ինքնին կը կազմուէր նոր քնարերգու զպրոց մը, որուն ամենէն արժանաւոր աշակերտը կարող ենք համարել ՄԵԾԱՐԵՆՑ ՄԻՍԱՔ (1885-1908) որ յգկուած ոճ, ստեղծական գոյներ կը ցոլցնէր իր քնարերգու փշրանքներուն մէջ, որոնց «Երիածան» և «Նոր տաղեր» հաստորիկներուն մէջ ամփոփուած են:

Բանաստեղծութիւնը թուրքահայ գրականութեան մէջ որոշ ուղղութիւն մը չունենար. ընդհանրապէս զաղափարական և կամ հոգերանական նիւթերու վրայ չէին մտածեր, իսկ ազգասիրական ցերթուածներ բացարձակապէս անկարելի էր զրել համիտական ահեղասասար շրջաններու ատեն: Այդ տիուր օքերոն մէջ թուրքահայը կ'ունենար մէկ քանի գրագիտներ, որոնք ստիպուած էին չլատուած ներկայացնել իրենց գրական ընդունակութիւնը:

ՄԿՐՏԻՉ Աճէմենին 1858ին վենեստիկէն դարձած կ. Պօլիս կը մնայ, ու պարբերական թերթերու մէջ սիրայօժար կը հիւրցնկալուին իր քերթուածները. ընդհանրապէս ցնցուշ ոճով կը նուագէ, փափուկ են իր բանաստեղծութիւնները, կը սիրէ ձեւ պարզութիւնը, զաղափարները ցնցուշ: Ստուար հաստորի մը մէջ ամփոփուած են իր քերթուածները՝ հրատարակուած 1908ին:

ԹՈՎՄԱՍ Թէրջենն (1838-1909), դասակից Աճէմենի և աշակերտ Հ. Ալիշանի, թուրքահայ քնարերգութեան մէջ ինքն է որ կը մտցնէ զմայլելի ցնցուշ ոճ մը, նկարչագեղ բիւրեղացած ստեղծական գիտերով զմայլելի:

Թուրքահայ մամուլը հիւանդ և անհաւասարակշիռ գրականութեան մը ողողումը կը տեսնէր Ե. ՏէՄԻՐՃԻՊԱՇԵՆԻ (1851-1908) անսահմանափակ գրամոլութեամբ: Զտելով ասոր գեղեցիկ էջերը, կարելի է գտնել վիպական և բանաստեղծական շատ սիրուն արտադրութիւններ: Ինը մը և նոյն ժամանակ կը ներկայանար գրագէտ, վիպասան, բանաստեղծ, ուսուցիչ, տնտեսագէտ, իմաստասէր, և այլն: Կորովի և թեղմնաւոր միտք, բայց դատողութեան ողջմտութիւնը հիւանդ և բոլորովին տկար էր:

Աւելի զուարթ, աւելի շնորհալի բանաստեղծութիւն մը կը ստեղծէր ԱՂԵՔՍԱՆԴՐ ՓԱՆՈՍԵՆ (ծն. 1858ին կ. Պօլիս), իր ճոխ յանգերովը անցուզական, զգացմունքի բնականութիւնը կը սիրցնէ վարպետի գարութիւնը:

Քերթուածներուն հոգերանութիւնը ընդհանրապէս զուարթ դաստիարակութիւն մըն է եղած. մանուկներու ցնթերցանութեան համար

գերազանցօրէն յարմար են իր մանկական քերթուածները։ Հրատարակութիւններն են « Եղիշը ու Յօդիր », « Այցելուրք », « Ազատ քնար »։ Թուրքահայ գրագէտ դասակարգին ամենէն լաւ մշակուած մտքերէն մէկն է։

Հայ կանացի դասակարգը տուած է ձևապաշտ գրագիտուհիներ։ մինչդեռ իտալիոյ մէջ Վիկտորիա Ալլանուր « Բաժխտեհական Զրոյց »ով զմայլելի կը հոչակէր հայ տաղանդի արժանիքը, ասդին Պոլսոյ մէջ



Ա. Փամուսեամ

բռնակալ կառավարութեան սաստերուն տակ կին գրագիտուհիներէն ՏԻԿ-ԵՒՓԻՄէ ԱռեժՏԻՍԵԱՆ (ԱՆԱՑԻՄ), կը հրատարակէ իր բանաստեղծ մըտքին արտադրութիւնները։ Հոգին կը թթեռայ գորովական փափուկ զգացումներով, ընկերական և աղքատ դասակարգի թախիծը կը նկարագրէ ընքուշ վրդովումներով։

ՍիՓիլ, արձակ էջերէն զատ՝ գրած է նաև բազմաթիւ բանաստեղծ ծովթիւններ՝ որոնք « Յոլքեր » վերնագրով հրատարակուած են. անոնց մէջ յայտնի են Ֆէլէկեան և Նարպէյական տպաւորութիւնները։ Այսկայն ինքն իր հոգին դրած է իր քերթուածներուն մէջ համակրութիւն, փափութիւն և անոնց տուած է ճաշակաւոր ձև մը։

Ահճամանագրութիւններ վերջը ուշագրաւ եղաւ կին գրողներէն ՏԻԿին ԽՍԿՈՒՀի ՄԻՆԱՍԵԱՆ որ միշտ ֆրանսերէն կը զրէ և իր արձակ նկարագրութիւնները հրատարակած է « Héures intenses » և « Sanglots » գեղատիպ հատորներով։ Ազանուրի չարատանջ հոգեկան անրջանքներն ունի նաև Տիկ. Մինասեան. Ազանուր խորհրդապաշտ հեծեծանցներով կը

յայտնէ իր սրտին խռովքը. Տիկ. Մինասեան պարզ և կրակոտ շեշտով։ Երկուցն ալ ցոյց կու տան գրական ձեմ պերճութիւն՝ խնամուած՝ յըղ կուած։

Պոլսոյ պարբերականներուն մէջ հաճոյքով կը կարդացուին Տիկ. ԶԱՐՈՒՀԻ ԳԱԼՅԻՄՔԵՐՆԱԽՆԻ բանաստեղծական գրութիւնները, ձեւապաշտ մըն է, նկարները շատ բնական, յուզումները անոյշ, գոյները փափուկ։

Կին գրողներու ըմբոստ գրիչն է ԶԱՐՈՒՀԻ, ԽՍԽԵԽԱՆ ցնցող նկարաց գրութիւններով, զուտ ընդզգեցուցիչ արձակով, տպաւորիչ պատկերներով զմայլելի է։ Ճոխ և բեղմաւոր միտք։ Հրատարակեց «Շնորհրով մարդիկ» կիցիկեան գերջին ջարդերու արիւնոտ պատկերներու նկարաց գրութիւնները։ «Էկիլիկինան յիշատակեր» ը գրող Տիկ. ԱՐՇԱԿՈՒՀԻ Թէլլիդիկ ներդաշնակ պատկերներ յդացող ազնուական յուղիչ զրիչ մըն է։

Օտեան և Պէշիկթաշլեան խումբին կը յաջորդեն ուրիշներ. Պէր Պէրինիւն Ռ. (1851-1907) եւրոպական փիլիսոփայութիւնը կը ներարկէր հայ հոգիին մէջ իր գեղեցիկ ճառախօսութիւններով, և մի և նոյն առեն խուլ արձագանք կ'ըլլար զասական բնարերգութեան. հրապարակախոս գրութիւններն են «Մարդիկ և իրք», «Դաստիարակի մը խօսքեր», «Դպրոց ու դպրութիւն». բանաստեղծական հասորներ են «Առային տերներ» և «Խոնք և Յուշք»։ Մշշակուած միտք մըն էր, հմուտ զաստիարակ, զրականութեան սիրահար։

Արփիարեան գրական շրջանէն՝ կ. Պօլիս կը տոկար կը մնար ամենէն հզօր գրագէտ ՍԵԼՔՈՆ Կիմբանինը որ հոչակուած համբաւ մը ունէր արդիչն զաւառացի պանդուխտներուն խնճալի պատկերները նկարագրելով։ Իրապաշտ է, բայց ոչ արուեստակեալ, այլ բնական, Հայաստանի Մելրազետի աղքիրին պէս վճիռ ու բիւրեղացած կը ջրվէժէ իր բիւրեղացած արձակը։ Ոչ մէկը իրեն պէս կրցաւ թոթուացնել հայկական սրտի մաշած հիւծած փափուկ լարերը, այն անկեղծ շեշտով, ինչ որ իրեն սեփական է։ Իր Հրանեդ կեղծանունը կրող յօդուածները, պատկերները, նամակները և զրախօսականները իրեւ զրական հաճոյք կարդացուած են, և տակաւին իր գրչին թարմութիւնը մի և նոյն կոռվին մէջ կը մնայ։


Թուրքահայ զաւառացի գրողներուն մէջ յայտնի կ'ըլլան Թէլկատինցին, իր. Զարդարեան, Ալրաշէս Յարութիւննեան, Գ. Ցէր կարապետեան։

ԹէԼԱՏԻՆՑԻ (ծն. Խարբերդ 1863). իր թղթակցութիւնները կը հրատարակէ Պ. Յովհ. Շահնազարի «Հայրենիք» օրագրին և Մ. Մամուրեանի «Ալբւ. Մամուլի» մէջ, իր գրութիւնները ազգագրական գրականութեան թարմութեամբ շատ ուշագրաւ էին. սրամտութիւնը, պատկերող նախադասութիւնները ստեղծական ոճ մը տուեր են անոր ամէն մէկ գրութեան։ Ունի թատերական, նկարագրական և առասպելական գրութիւններ, ամէնն ալ արժանի են հատորի մը մէջ ամփոփուելու. երկար ատեն արդիւնաւոր զաստիարակ եղած է իր ծննդավայրի Ա. Յարութիւն գարժարանին մէջ։

ԶԱՐԴԱՐԵԱՆ ԲՈՒՐԻՆ (ծն. 1874ին Խարբերդ). աշակերտ Թէլկատինցինի և շուտով զրական վարպետի ձիրբով յայտնի կ'ըլլար կ. Պոլսոյ, իզմիրի և արտասահմանի պարբերական հրատարակութեանց

մէջ։ 1910ին «Յայգարոյս» վերնագրով հրատարակուեցան իր ամենէն ընտիր արձակ նկարագեղ բանաստեղծութիւնները, որոնք վերջերս ֆրան-սերէն թարգմանուած լոյս տեսան։ Խմբագրապետ «Ծագմիկ» և «Ա-զատամարտ» թերթերուն։ Բժախնդիր նիւթապաշտ, գեղապաշտ։ Կը սիրէ զտուած բիւրեղացած ոճը։ Հերիսթի զմայլելի հրապոյրը արուեստի պահանջներով կը ներարկէ իր նկարագրութիւններուն։

ԱՐՏԱՇԵՍ ՑԱՐՈՒԹԻՒՆՆԵԱՆ (ծն. Մալկարա 1873ին)։ Երկար ատեն իր ստորագրութիւնը տեսած ենք Պոլսական թերթերու մէջ, բնըուշ բա-նաստեղծութիւնները հաւաքած է «Լքուած քնար», «Երկունք» հասոր-



Թլկատինցին

ներուն մէջ։ Խնամք է տարած գրագիտութեան, բեղմնաւոր միտք, իր գրախօսականներուն մէջ յայտնած է իր դատաստաններուն պայծառու-թիւնը և անկեղծութիւնը։

ԳԵՂԱՄ ՏԵՐ ԿԱՐԱՊԵՏԵՆԱՆ։ Թլկատինցինի ոճով գաւառի գրակա-նութեան հայրենաշունչ քաղցրութիւնը կը բուրէ։ Հոյակապ բնականու-թիւն և պարզութիւն կայ իր նկարագրութեանց մէջ։ Թուրքահայ ամէն թերթերու մէջ մեծ ափորժով կարդացուած են իր ծածկանուն Գեղամ կամ Աւխտաւոր ստորագիր գրութիւնները։

\* \* \*

Կը հասնի նոր սերունդը. արտասահմանի և թուրքահայ մամուլնե-րուն մէջ զրելու և երգելու նոր հոսանք մը յայտնի կ'ըլլայ։

Հայրենիքն տարագիր, օտար աստղերու տակ երկու բանաստեղծներ

Այսամանթօ և Վարուժան յեղաշրջուած բանաստեղծութեան ռահվիրայները կ'ըլլան:

ՄԻԱՄԱԿՆԹՕ<sup>0</sup> Ա. ԵԱՐՃԱՆԵԱՆ (Ակնցի. ձն. 1877) հովուերգական քնարերգութեան յեղափոխական յեղաշրջում մը կու տայ: Հզօր, կորովի նկարչական յդացութեան ունի, արիւնով ու կրակով երգուած բանաստեղծութիւններ: Երբեմ զաղափարները խտացած՝ աւելի զմայլելի ու տպաւորիչ կը ներկայանան: Ցաղաշափութիւնը անհունօրէն ազատ, խրոխսութիւնը գերապանծօրէն յաղթական: Վերջերս առանձին հատուրով մը հրատարակուեցաւ իր քերթուածներուն մէկ մասը:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ (Բրգնիքի ձն. 1884) Վենետիկեան փափուկ ճաշակին հետ կը ներդաշնակէ Հիւկոյի և Շէքսպիրի խրոխսութիւնը:



Լ. Սեղբոսեան

Պատկերներու պաստառը ընդհանրապէս մեծ բռնած է, և պերճ գոյներով կը զանգէ նկարներուն գեղեցկութիւնը: Նախաղասութիւնները թանգարաններու զասական թերափիներու յդկուածութեամբ կերտուած և զարդարուած են: Հրատարակած է «Արտուսներ», «Յեղին սիրտը» և «Հերանու երգեր» քերթողական հատորները՝ գեղապաշտ և նիւթապաշտ ձգտութերով:

ՃԱՆԹ՝ ԼԵԽԻՆ ՍԵՂԲՈՍԵԱՆ (Փօլսեցի. ձն. 1869). Թուրքահայ գրագէտներուն տարագրութեան ատեն՝ իր գրական արտադրութիւնները ամենէն աւելի յայտնի կ'ըլլային կովկասի մամուլին մէջ. ամենէն առաջ ծանօթացած է ի. Պոլսոյ «Հայրենիք» օրագրին մէջ իր հրատարակած քերթուածներով: Հրապարակ ելած աշխատութիւններն են՝ «Մհանարարովի իրիկունքը», «Երազ օրեր», «Դարսեցիները», «Վերժին», «Դարձ»,

«Դերաստնուհին», «Երգեր», «Լեռան աղջիկը», «Հին Աստուածները»։ Առ համարակ ցոյց է տուած հարուստ երևակայութիւն, գեղեցկագիտական բժամինդրութիւն, յաջողակ թատերազրական աշխատութեանց մէջ։ Լաւ մշակուած գրագիտ, համակրելի անձնաւորութիւն։

Թափառական նոր գրագէտ մըն ալ կը համարիմ հզօր հրապարակագիր ԽրՈՒԱՆԴ ՄՐՄՈՒՔՆԱՆԱԿԱՆԸ (Խասգիւղիք. ծն. 1870ին) տակավին թարմ միտք, պարբերական մասմուլին մէջ ուշազրաւ է եղած իր արձակին ջլապինդ գեղեցկութիւնը։ Խմբագրապետ է եղած «Շարժում», «Շափդ», «Լուսարեր» և «Արեւելք» թերթերուն։ Հրապարակախօսի ձայնը անկեղծութեամբը սիրուած ու զնահատուած է միջտ։ Իր «Մերժուած սեր», «Լեռանքին մէջ» և «Հայրազատ որդին» վիպասանութիւններով ցոյց տուաւ իրապաշտ դպրոցի գերազանց ձգուում։ Պատկերները Բիկս տը Շավանի դաշտանկարներուն գուրգուրալի տըպատրութիւնն ունին։ Պարզուկ՝ բայց բնականութեամբ պերճագեղ։

Վերջին վարակիչ համիտական ջարդէն կը խուսափէր Պօլսէն Տէմիրճիպաշեանի շրջանէն ծանօթ ուսուցիչ բանաստեղծ ՑՈՎՀԱՆՆԻՍ ՍԵԹԵԱՆ (ծն. Օրթաքէյ 1853) որ տարագիր կը մնայ Գահիրէ՛ շարունակելով հնոն դասախօսի պաշտօնը։ Համակրելի պատկերներուն մէջ մերթ շօշափելի են նիվական կենդանութիւնը, լոյսը և գոյները։ Թուրքահայ և արտասահմանի ազգային թերթերուն մէջ լոյս տեսած են իր բանաստեղծական գրութիւնները։ 1913 Մայիս 12ին Գահիրէ՛ մէջ տօնուեցաւ բանաստեղծին գրական և ուսուցչական գործունէութեան քառասնամեակը և նոյն առթիւ հրատարակուեցան գրագէտին վակատար գրութիւնները «Արշարոյսեն վերշարոյս» խորագրով։

Արտասահմանի գաղթական նորահաս գրագէտ դէմքերէն էր ՎԱՀԱՆ ՄԱՆԵԶԵԱՆ որ ֆրանսաշունչ խորհրդապաշտ բանաստեղծական գրութիւններով ուշագրաւ եղաւ։ Մշակած է ժամանակակից ֆրանսական գրականութիւնը։ ունի փափուկ գոյներ։ Մալէզեան հրատարակած է «Մրմունչ», «Անիծեալը», «Լիերոններ» բանաստեղծական հատորներ։

ՏիգրԱՆ ԱՐՓԻԱՄԵԱՆԻ «Մասիսի» շուրջը կը համախմբուին Պօլսա մնացող գրական դէմքերը։ Խմբագրապետը արդէն վաղուց ծանօթ «Արեւելք» և «Մասիս» թերթերու մէջ իր համակրելի նկարագրութիւններով, գեղեցիկ ուղղութիւն մը կու տայ իր գրական շարաթաթերթին, ուր ԱՐԱՄ ԱՐՏՈՒՐՆԵԱՆ կը հրատարակէ լաւ մշակուած պատմական, կենսագրական և գրական յօդուածներ։ Կորովի գրիչ, երգիծող, ոճ պարզ, բեղմանաւոր, արմատական գաղափարներով կը գրէ «Արեւելք», «Մանգումէ էֆեւար», «Մաղիկ», «Լոյս», «Կառավինահատ» թերթերուն մէջ։ Վիպական գրութեանց մէջ ունի իրապաշտ նկարագրութիւններ։ 1904ին «Սուրհանդակ» օրագրին մէջ կը հրատարակէ «Դրամի քոյին տակ» խորագրով թերթօնը։ Գաղափարական վէպն է իր «Ճշմարտութիւնը» տիտղոսով հրատարակած աշխատութիւնը։

ՑԱՐՈՒԹԻՒՆ ԱԼՓԻԱՄ Քրիզանթէմ ծածկանունով ֆանթէզիներու շարք մը կը հրատարակէ թէ՛ «Մասիս»ի և թէ «Արեւ. Մամուլ»ի մէջ։ իր հեղնական, զուարթ, սրամիտ զիւտերով անզուգական է։ Թուրքահայ ամէն թերթերու մէջ լոյս տեսած են իր գրութիւնները։ լոյս տեսան իր «Առաջին անգամ», «Շոգ-Մոգ» հատորիկները և վերջերս ամենէն

նորագոյն հրատարակութիւնն «Ժամերազիօ» պարունակող արձակ ու համարձակ գրականութիւնն ամենէն զուարձալին, ծիծաղաշարժն և սքանչելին հեղանութիւններով:

Թուրքահայ պարբերական մամուլին մէջ գրական նիւթեր մշակեցին և ուրիշներ, յայտնի դէմք մըն է Զիթթիլ ԱԱԱԱՖ որ հաւատարմութեամբ «Բիւզանդիոնէն» անրաժան մաս և մերթ ընդ մերթ այդ օրագրին մէջ հրատարակեց հետաքրքրական զուութիւններ: «Միամիտի մը արկածները» ով ուշագրաւ եղաւ. թարմ ու հարազատ գոյներու սիրահար մըն է: Զափազանց իրապաշտ և զայնիկ: 1900ին «Սուրճանդակչիք մէջ հրատարակած է «Նշդրակի հարուստները»:

Ոճը զուարթ է և բնական:

ՀՐԱՆՏ ԱԽԱՏՈՒԻ նախ խանդրու ոգևորութեամբ նետուեցաւ գրական ասպարզին մէջ. Գրիգոր Օտեանէն քաշալերուած, սկսաւ զի՞լ ցոյց տալով զրագէտի շնորհք: Ակնակ օրերուն պտուղն է «Պատանեկան ներշնչումներ» հրատարակութիւնը: Նկարազբական փորձեր է ըրած, սակայն աւելի առաջնորդող հրապարակամիօսի ընդունակութիւնը շեշտուած է իր մէջ: Աւելի բանահր մըն է, քան զրագէտ: Շուտով քաշուեցաւ գրական գործունէութիւնէն, իր համբաւին արժանիցը պիտի հաւաստեն անշուշտ ապագայ երկասիրութիւնները:

Սահմանադրութիւնն առաջ թուրքահայը գրական թերթերու աւելի եռանդով կարևորութիւն կու տար. Արամ Անտոննեան կը շարունակէր «Մասիս» շարաթաթերթի զրական գործունէութիւնը աւելի լայն զաղափարներով և կը հրատարակէր «Լոյս» թերթը. յետոյ Ենթակ ԱԲԾէն կը սկսէր «Մասիս» շարաթաթերթը. խմբագրապետը յայտնի կ'ըլլար իր իրապաշտ պատկերներով, հաճոյցով կը կարդացուէին իր թերթին գրական յօդուածները:

\* \* \*

Գաւառի մէջ Համիտ արիւնով լուալ կու տար հայութիւնը. հայ յեղափոխականներ 1896ին Պանդ Օթթումանը կ'ուզեն օդը հանել: Պօլիս ամենէն մեծ ջարդը տեղի կ'ունենայ: Հայութիւնը ջլատուած է: Վրէժա խրնդրութեան թուականը կը սկսի: Ազատաշունչ խումբը «Հայրենիք» օրագրին՝ լուսոն, բարիզ, եղիպսոս կը ցըռէին: Եւ այդ կեզրոններուն մէջ՝ անկախ մամուլներ կը հաստատուին՝ ուր ստէպ կը զրեն Արքիար Արքիարեանի արբանեակները: Արտասահմանի մէջ մեր զրականութիւնը նոր շըջան մը կը սկսէր, արինուոտ զրականութեան շըջանն է այն, «Հնչակ», «Դրօշակ» կանոնաւորապէս ամէն ամիս լոյս կը տեսնէին. անոնց մէջ կը խտանար հայրենիքն հասած՝ կարմիր հառաջները ջարդուած հայութիւնն, անոնց մէջ կը խտանար ըմբուստ զրոյներու վրիապոս ձայնը. և անոնց մէջ մերթ ընդ մերթ կը լսուէր արինով թրթացոյ քնարի ձայնը Սակայն այդ երկու օրկանները՝ որոշ նպատակ մ'ունէին. հարստահարեալ, ջարդուած, և տարագրեալ հայութեան զատը կը պաշտպանէին, անոնց մէջ զրականութիւն մը ստեղծելու անրջանքն իսկ գոյութիւն չունէր: Գրական պատառիկներն դիպուածական էին:

Ազատաշունչ գրականութեան՝ արտասահմանի մէջ՝ ամենէն առաջ կը նպաստէ Պ. ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼԼԵԱՆ՝ 1885ին՝ Մարտէյլ հաստատած իր շարաթը երկու անգամ հրատարակած «Արմէնիա» լրագրով։ Վանայ կեղրոնական վարժապետանոցի այդ համակրելի տնօրէնը, տարագրեալ ֆրանսա՝ խստամբեր տոկոնութեամբ՝ մինչև մեր այս օրերը կը շարունակէ հրատարակելու իր յեղափոխական օրկանը, ուր թուրքահայ և ուռասհայ գրողներ ունեցեր են գրական մասնակցութիւն։ Նոյնինքն փորթուգալեան գեղեցիկ և կորովի ոճ մը ցոյց տուած է իր գրուածքներուն մէջ։ Մեր ազգային ամենէն մաքուր զործիչը և ամենէն հարազատ հայ միրտ Փորթուգալեանը՝ իր թերթով երկար ատեն ազդած է Պարսկահայ, Ռուսահայ, Արտասահմանի հայ զաղութին վրայ. թուրքահայ հասարակութեան վրայ «Արմէնիա»յով քիչ ժամանակ մը միայն կրցեր է ազգել. 1885ին թուրքիա անոր մուտքը կ'արգիլուէր։

Մաքուր և պատկանելի գործիչ մըն ալ Պ. ՄԻՆԱՍ ԶԵՐԱԶ հալածուելով թուրքիայէն, 1889 նոյեմբեր 18ին Լուսոնի մէջ կը հրատարակէ իր «L'Arménie» ամսաթերթը զոր քիչ վերջը թարիկ կը փոխադրէ, կանոնաւորապէս հրատարակելով այդ ֆրանսերէն թերթը, հոն Պ. Զերազ ցոյց կու տայ իր գրական պաշարը, իր ամսաթերթին մէջ լոյս կը տեսնեն մեր ամենէն նշանաւոր համարուած զրոյներու թարգմանութիւններէն պատառիկներ. անոր էջերով, հայկական մատենագրութեան և տպագրութեան մասին՝ Եւրոպացիներուն գոհացուցիչ ծանօթութիւն կը արուի։ Պ. Մ. Զերազ կը հրատարակէ իր ֆրանսերէն նորագէպերը, որոնք արեւելեան հմայքոտ շունչով գրուած են. և Պ. Արշակ Զօպանեան անոնցմէ մէկ քանին կը թարգմանէ և կը հրատարակէ իր Ահանիտ ամսաթերթին մէջ։

Քաղաքական գործիչ մը ՏԻԳՐԱՆ ԵՐԿՐՈՒ (Կարապետ Պիլէզպիկնի), նոյնպէս հալածուած մը Պօլսէն, մեծ ջարդի թուականին, իր գրչովը ուշագրաւ դէմք մը Կ'ըլլայ Եւրոպայի տաղանդներու առջև. Հայկական դատը կը պաշտպանէ «Revue des revues», «Figaro», «Gaulois», «International» թերթերուն մէջ կարապետ Պէյ Կեղծ անունով։ Եւ մեր դատը հօրապէս պաշտպանելու համար կը մտերմանայ Մօրիս Պարէսի, Ժուլէսի, Ժան Ֆլինյի, Տընի Փօչէնի հետ, որոնց անկեղծօրէն կը սիրեն հայր և իրենց ալ իրենց կարգին մեր դատը կը պաշտպանեն։ Արփիարեան շրջանի «Հայրենիք»ին մէջ, Տիգրան Երկաթ՝ ուրիշ ծածկանուններով՝ կարապետ կամ Միլը կարօ՛ կը հրատարակէ շարք մը գրութիւններ, ուր ցոյց կու տայ իր գրագէտի շնորհը։ Ինքը բանաստեղծ հոգի մին է եղած և մի և նոյն ժամանակ՝ գեղարուեստի հնախօսական ուսումնի մէջ ցոյց է տուած գերլուծովի նուրբ և սրամիտ ընդունակութիւնը, բայց ամենէն աւելի անմահացած է քաղաքական յօդուածներու խորաթափանց հիւսուածքովը. Հանօթո զանոնց կարգալով, ըսած է. «Այսրան Խորահմուու տողեր շատ շատ Սալրզպրի մը կրնար գրել»։ Յոյները մեծ պաշտում մ'ունեցան իրեն, և իր արժանիքը ճանչցան միջազգային դիւնակէտ տաղանդները։ Ունի բանաստեղծութիւններ, որոնց գնահատուած են Մօրիս Պարէսէն, որոնց առջիւ Կ'ըսէր ֆրանսացի մեծ գրագէտը «C'est un poète d'une incomparable beauté»... իր հայերէնի ուսուցիչն էր Վենետիկցի Միհիթարեան Հ. Գրիգորիս Մերձանձեան։

\* \* \*

Զանազան պայմաններու մէջ և տարբեր ուղղութիւններով բայց միշտ նոր վերածնունդի գրականութեան ձգող դէմքեր ունեցած են:

Ասոնց պարագլուխն է ԱրքիԱՅ ԱՐՔԻԱՐԵԱՆ: Գրական վերածնունդի ամհվերան՝ Արքիար Արքիարեան, քրանաշունչ վիպական ձեր կը պատուաստէր՝ հայ մոռառուական ծառին՝ իր Ապուշը վերնազիր փոքր հատորովը: Բնականէն կ'ընգրինակէր իր վիպական նկարները, որոնք բացարձակապէս պարզ ըլլալու ձգտումը ունեին:

Կարմիր ժամուցով կը պատկէր իր գրագէտ վիպասանի համբաւը, ուր ակն յայտնի է իր սրամտութիւնը, պղպջացող եռումը, և դերակատարներուն խօսակցութիւնը, նիստ ու կացը հետաքրքրական է անհունապէս:

Առասպեկներով համեմած չէ իր վիպակները. ընտրած նիւթերը միշտ ապրուած կեանքի փրական պատմութիւնէն է առած: Գիւտաւոր է և սքանչելի յղացող իրու ձևապաշտ:

Նկարագրութիւնները երբեմն բազմագունի, երբեմն բոլորովին պարզ, սակայն լուսանկարի ճշտութեամբ իրապաշտ: Ոճը նկարագեղ, զգացմունքը փափկանաշակ, մանաւանդ գրական քրոնիկներուն և Հոդվարտիկ վերնազրով թաղմանական գրուածքներուն մէջ: Ոռ հասարակ, տպաւորիչ, հրապուրիչ: Սալոնական ազնուապետական կեանքէն դուրս, ուսմիկ ժողովուրդին մէջ կը փնտոէ իր վիպակներուն դերակատարները: Նախադասութիւնները յղուած, կտրուկ, իմաստալից: Հոգերանական խորդածութիւնները՝ ո՛չ խորաթափանց: Հրապարակախօս համալիրի գրիչ մըն է եղած գրական և ընկերական յօդուածներով, զորս հրատարակած է Արեւելը, Մասիս, Մշակ, Հայրենիք, Նոր-կեանք, Մարտ, Ապուակ, Շիրակ, Հայ-Հանեկ և ուրիշ կարգ մը պարբերակականներուն մէջ: (1862-1908):

ԿԱՐՄԱՐԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ՆՐԲԱԾԱՂԱԿ է իր մանր նկարագեղ գրութեանց մէջ: Ջրանսական արկածային թերթօններու տպաւորութեամբ՝ շարազրած է Վարժապետին աղյուկը վէպը, ուր կան ներդաշնակուած՝ խաղաղ էջեր, որոնք մի և նոյն ատեն կը խտացնեն սալոնական կեանքի շողցողուն ու նսեմ հոգերանութիւնը:

Գրական ձեւապաշտ մըն է, վարպետ գրագէտ մ'ըլլալու ձգտումէն հրաժարած....:

1886 Թուականէն սկսեալ գրիչ է շարժեր:

Լեւոն ԲԱՇԱԼԵԱՆ Մասիս, Հայրենիք թերթերուն մէջ՝ յայտնեց գրացէտի բիւրեղացած ընդունակութիւնը: Վիպակները գեղեցիկ, ազնուական տպաւորութեամբ ուշագրաւ:

Աշխարհաբարը հմայրու զտում մ'ունի Նոր-կեանքի բազմաբեղուն յօդուածներու շարքին մէջ:

Ընկերական հոգերանութեան վրայ կը սաւառնին իր գաղափարները:

Գրական կատարելութիւնը ապագային է թողուցեր: Գրաւծ է 1888-1891:

ԳՐԻԳՈՐ ԶՈՅԲԱԴՊ վիպասան մ'ըլլալէն աւելի, հմայքոտ գրիչ մընէ, նկարներուն գոյնը աշնան ղեղինով զանգուած, գեղարուեստական տեսակէտով աննշան, կեանքի հիւսուածըը, հոգեբանութիւնը ուժգնորէն վառ, խանդոտ ուշագրաւ: Նախաղասութիւնները կուռ, համոզիչ:

Պատմական ճշգրտութեան մէջ հեղինակառը, պարկէշտութիւնը կը կշուն կի որ Մորասանի և Օկտավ Միրայի նժարներուն մէջ... Աւելի զաղափարապաշտ մըն է, քան թէ ձևապաշտ:

Գրական յօդուածները լոյս են տեսած Հայրենիք, Մասիս, Երկրագունու պարբերականներուն մէջ. Վիպակները հրատարակուած են Խոնմտահիք ձայները, կետնքի ինչպես որ է, Լոս Յաներ հատորներով: Իր առաջին վէպն է Նարդիկը՝ որ «Հայրենիք»ին մէջ իրը թերթօն լոյս է տեսած և կիսատ Թացեր. Ունետացած Միրուեղը հոգեբանական վերլուծում մըն է, ուր Զօհրապ կը յայտնէ իր կորովամուռթիւնը: Մեր գրականութեան մէջ ինըը ուշագրաւ եղաւ 1887 թուականէն սկսեալ:

ԱՐՇԱԿ 20ՊԱՆԵԼԱՆ գրական բազմակողմանի կարողութեամբ օժտուած մնեց աշխատաւոր. 1891էն սկսեալ՝ Պոլտոյ մամուլին մէջ ցոյց տուած է գրագէտի բազմաբեղուն յատկութիւնները:

Իր գործերն են Արշակոյի ձայներ, Թուղրի փառք, Թրբումներ, Մուր խաւեր, Պետրոս Դուրես, Մկրտչի Պէջիրաշյան, L'Arménie, Քերոստեներ, և այլն: Իրեր իսմբագրապետ ունի Ծաղիկ և Անահիտ թերթերը: Գրական երիտասարդ համրաւը շինեց Հայրենիքի մէջ: Իսկ իր թերթերու բեմէն ցոյց տուած գեղեցկագէտ գրողի հզօր շեշտը: Արձակները կը յիշեցնեն կոնգուրներու պատկերախց իրապաշտ ոճը, պերճութիւն մը հազցուցեր է տաղաչափեալ քերթուածներուն. ընդհանուր առումով, վարպետ ձևապաշտ մըն է:

Գրական դատումները վարպետի շեշտով կը գրէ, կը զգացնէ ճաշակին ազնուութիւնը, արդար ըլլալու համոզիչ փաստեր շեն պակսիր իրեն:

ՍՈՒՐԵԿՆ ՊԱՐԹԵԿՆԵԼԱՆ ամենէն կորովին՝ նորագոյն գրողներէն, արձակը կուռ, կիտուածեալ, բատերու ճարտար հիւսուածքով նկարչական, ուժամուգիկ մ'ըլլալէն աւելի՝ զաղափարապաշտ գրագէտ մըն է: Գրական ճաշակով մէկ քանի ամորժելի գրուածքները ամփոփեց Քայրայում վերնազրով հատորին մէջ. ունի կիլիկեան Արհամիքը անունով ուրիշ զիրը մըն ալ, ուր խտացուցած է Ատանայի արիւնազնգ պատկերներու գրական լուսանկարները: 1896 թուականէն ասդին՝ տարագիր, նորագոյն գրագէտ դասակարգին մէջ ուշագրաւ գրագէտը կը հանդիսանար Նորկեանք, վաղուեան ձայն, Ազգ, Շիրակ պարբերական թերթերուն մէջ:

Սահմանաղբութիւնն վերջը՝ իզմիր հրատարակեց ամրող երեց տարի Դաշներ օրաթերթը: Ժողովուրդին վրայ շեփորող ուժգին արձագանգ մ'ունին իր իսմբագրական գրութիւնները: Քննաղատականները ահարեկող և կործանող են. խրոխտ պայցբարող մըն է հասարակաց կրակու կոփներուն մէջ: Գրական վերլուծումները ճաշակաւոր: Այժմ կը հրատարակէ Գահիքի մէջ Յուսաբեր պարբերականը:

ԵՐԻԱՆԴԻ 08ԵԱՆ կորովի միտք, բազմաբեղուն գրիչ, սրամիտ պատճառաբանող, գիւտաւոր սրախօս. անցեալ և ներկային մէջ, իր արգասաւոր յօդուածներով, ողողած է պարբերական հայ մամուլը: 1888

թուականէն սկսեալ, մեր զրական շրջանակին մէջ, զրագէտի անունով ապրիլու արժանիքն ունի:

Իր զրածներն են ֆրամբ Թուրք Պատերազմ, Զավալին, Ծննդանիք, Պատիշ, Բարոյական, Բրորականտիպրը, Ճողովագրիս և լինի, Ամանց Տարեցոյք, Աղուշներուն Տարեցոյք, և այլն:

Խմբազրապետ է եղած Ազատ խօսք, Ազատ բեմ, Օրենք, Թերթիկ, Կրակ, Արեւ, Խարազան, Արեւելք պարբերական թերթերուն:

Երգիծանցներուն մէջ նոր նշարտութիւնը փնտոելու ձգուում չունի, բայց արուեստագէտ մըն է, հանճարեղ գիտաւոր մը. իր ամենէն փայլուն երգիծական էջերը կը շողան Ազատ խօսք թերթերուն մէջ: Անի կատակերգու կարողութիւն, յաջող է թատերազրական այդ ճիշդին մէջ: Միազգանգ, խոտացած ոռ մ'ունի երգիծական զրուածքներուն մէջ: Անհատնում, սահանքող զրականութեամբ դեռ կ ապրի: Նոր-կետեց Լուսոնեան կիսամսեայ թերթը իրեն զրական էն յղուած պատկերներուն բեմը կ'ըլլար:

Բնդիանրապէս երկարաշունչ շարունակելի զրուածքներով հրապուրիչ չէ մասցած: Իր թերթօնները գեղարուեստական տեսակէտով անմշակ գործեր են:

ՀՐԱՅՆԸ ՆԱԶԱՔԻԵԱՆՑ կը սիրէ և կը սիրցնէ բոցեղէն անըջաները. անհունութեան մէջ կ'ուզէ արձանագրել ըմբուս հոգիին երազները: Նոր զադափարներու այցեր կ'արթնան իր զլիին մէջ, երևակայութիւնը աննիւթականէն՝ նիւթականի կը կերպարանափոխութ, և խոկումները կը կախուին իր մոքէն: Նիւրվանան կը զրահաւորէ իր պայքարող զազափարները:

Սատափի ճամբայներէն կը քալէ, արծաթ անձրե կ'երազէ, կը թօթափէ ցուրտ պատանցը մախի: Ամպերուն թեսերով կ'ուզէ սաւառնիլ, ու դիտել լուսիթեան բարացումը:

Յոյսերու մթութեան մէջ թոփչը չունի: Աէրը գտնալու համար, ազնուածիւս անուրջներու ճամբէն կը քալէ:

Նազարեանց մտածել կու տայ իր բերթուածներուն վրայ. խորհրդապաշտ նկարներու և երգերու տպաւորութիւնը զգալի է իր ամէն մէկ բանաստեղծութեանց մէջ. Պախի սօնատները, Պէթովէնի գոււառթուները դիւրաւ ըմբռնելի չեն, մտածելով սակայն, մենք կը սբանչանանց վրայ:

Իր թերթուածները խալուած Երազներ վերնագրով՝ սիրուն հատորով մը հրատարակուած են:

ՎԱՀԱՆԸ Թէքիեան. կը սիրեն թէքէեանին քնարը. անարատ գեղեցկութեան շողերը կ'ուզէ ճառազայթել՝ բանաստեղծական էջերէն:

Դիտել կու տայ տենջանքներու խործերը, ծխումը խոննկերու ծուէններուն, շուրջներուն աննիւթ համրոյընները:

Պատկերները փայլուն և քնքուշ: Քնարին լարերէն կ'առնես բոյը Պոտըլէրի շար ծաղիկներուն:

Արժանիքը փաղփիւն է եղած՝ երազներուն բիւրեղացած խտացումովը, ինչ որ զգալի է: Ընկերական հարցերուն նկատմամբ՝ իր արծակ զրուածքներուն մէջ, զաղափարները գերազանցօրէն բարձր և կիտուածեալ յղուում մ'ունին:

Արտասահմանի հանդէսներուն մէջ, իրը սկսնակ գրագէտ, նշանաւոր դեր մը խաղաց իր զրագիտական յօդուածներով:

Եզիապոս և Պոլիս հրատարակեց Շիրակ հանդէսը:

1901ին լոյս տեսան իր տաղաչափական և արձակ քերթուածները Հոգեր վերնազրով հատորին մէջ:

ՄԵՐՈՒԻԺԱՆ ՊԱՐՄԱՍՑԵԱՆ անկապաշտ գրողներու շարքին մէջ՝ բազմարեղուն սիրարան երիտասարդ բանաստեղծ: Նիւթապաշտութիւնը կը քոյարկէ ինկօն ու գեղօն բառերով:

Հուրիներուն ծամերէն կը հասնի բոյրը բնարայոյգ: Ստեղծական գիտերէն աւելի, կեանքի վառվոռնութեան մեծ փոյթ է տարած: Ներշնչուամերը միօրինակ՝ բայց թրթուուն:

Գրական հեղինակութիւններն են Ալբանք, Պատրանքի ծաղիկներ, Փրիզանքէմ, Եփրատի Զոհերը, Ապտիչ Համիտ Բ., Բանաստեղծին Սիրտը:

Մէկ քանի տարի առաջ սկսաւ հրատարակել Շանք կիսամսեայ գրական հանդէսը:

ԾԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ յեղաշրջական անկապաշտ նորագոյն բանաստեղծ: բառերուն զասաւորութեամբ՝ քերթողական հիւսուածք մը կ'ուրուազրէ, կրակու և ընդզուու ներջնչումով:

Նուրբ ճաշակէն հեռու՝ հաստ մուրճով կը քանդակէ հսկայ գաղափարական յղացուամեր: Սարսուներուն մէջ իրոխտ է: Վլէժք մազիներով սպառնացող է: Ասելութիւնը կը խաչէ. բառերու պատնէշին վրայ, անհունին մէջ ազատութեան դրօշը կը պարզէ: Եւ լայնատարած տիեզերքը, իրեն մորքին համար, նեղ պատանք մըն է: Իր գրական հեղինակութիւններն են Շանքեր, Ամպեր, Օրենքի և Ընկերական գոհերեւն: Խմբագիր Պատթենի Շանքին մէկ քանի ամիս:

ԿՍԱՋԱՆԵԱՆ՝ պարսկական բնարին քաղցրութիւնը կ'աշխատի իւրացնել: Եւ Ե. ԳՈԼԱՆՃԵԱՆ մանրանկարը կ'ըլլայ Տէմիրճիպաշեանի բանաստեղծութեան: ՓԱՅԼԱԿ իրապաշտ բնարի քննուշ երգը կը լսեցնէ:

ԻՆԾՐԱ. (ԶՐԱՔԵԱՆ). — Ծոյց տուած է նարեկաշունչ ձգտուամերով նոր արձակ բանաստեղծական մորքեր: Տ. ԶԷԿՈՒԻՒՐԵԱՆ նորաբոյը ստեղծական քերթուածներու թոփչեցով կը սիրցնէ իր բնարը:

Իրբէ գրագէտ արձակագիր այս շարքին մէջ կը մտնէ « Ամէնուն Տարեցոյցի » հեղինակ ԹէՌԻԴԻԿ որ անզուգական կը մնայ իր գոտակներուն բանաստեղծական գեղեցիք ոճովը: Իրական կեանքի պատկերները ամփոփած է կաղանդ վերնազրով հատորի մը մէջ:

Այս նորագոյն գրագէտները խորհրդապաշտ ըլլալու ձգտուամեր ցոյց կու տան: Ունին բանաստեղծի շնորհը, բայց գրական հմտութիւննին չափազանց թեթէ կը մնայ: Անփոյթ են ազգային պատմութեան և հին ու նոր մատենազրութեան: Աստումներով կը ձգտին զերազանցին և էական ու տարրական գրական պահանջներուն կարևորութիւն չեն տար: Եւ ահա այդ պատճառաւ տակաւին որոշ ձև չառներ իրենց քնարերգութիւն:

Հ. Ա. ԵՐԵՄԵԱՆ

(Եարայարելի)